

«ԲԱԶՄԱՎԵՊ»Ի 150ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԳԻՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ ՎԵՆԵՏԻԿԻ ՄԷՋ

ՍԵՊՏԵՄԲԵՐ 14-18, 1994

Վենետիկի Միմիթարեան Միարանութեան Հայկական Կաճառի վարչութիւնը ձեռնարկեց հանդիսաւոր շուրջով նշելու ԲԱԶՄԱՎԵՊի 150ամեակը ՍԵՊՏ. 14-18ին, զեց ամիս առաջ յայտարարութիւններ տալով հայ մամուլին եւ հրատէրներ ուղարկելով հայագիտական աշխարհին:

Պաշտօնական բացումը տեղի ունեցաւ գեղարուեստական եւ պատմական նշանակութիւն ունեցող ամենաշքեղ լրջանակին մէջ՝ Տիֆերոի ՊԱԼԱՏԻՆ «գանչչլէրիա» սրահին մէջ, Զորեքչարթի, 14 Սեպտ. 1994, ժամը 17ին, Միմիթարեան Միարանութեան Ընդհանուր Արքահայր Հ. Գէորգ Ռ. Վրդ. Պարեանի ողջոյնի խօսքով։ Ապա խօսք առաւ Տիկ. Փիքի Ֆորլանի, Վենետիկի նահանգին միջազգային յարաբերութիւններու պատասխանատուն, որ յասուն կերպով շեշտեց Հայերու ներկայութեան բարերար ազգեցութիւնը Վենետիկի միջազգային նկարագրին համար, աւելցնելով թէ ներկայիս ծրագիրներ կը մշակուին աւելի եւս զարկ տալու Վենետիկի եւ իր փոքրամասնութիւններու փոխյարաբերութիւններուն, որոնց մէջ լաւագոյն օրինակը կը հանդիսանայ Միմիթարեան Մայրավանքը։

Բժիշկ Սուրէն Ծովիկեան, որպէս վենետահայ փոքրիկ գաղութին ներկայացուցիչը, հպատութիւն յայտնեց որ հայ մամուլին նահապես ԲԱԶՄԱՎԵՊը եւ առաջին տպագիր հայ գիրքը (1512ին) լոյս տեսած են Վենետիկի մէջ։ եւ եթէ ասոնց աւելցնենք, - ըստ, - բազմագարեան ներկայութիւնը Միմիթարեան Միարանութեան, Սր. Ղազարի մէջ, եւ անոնց ունեցած վճռական գերը հայ մշակոյթի վերանորոգութեան մէջ, այն ատեն միայն կրնանք հասկնալ թէ ինչո՞ւ բազմահազար հայեր ուխտաւորի հոգիով կը մօտենան Վենետիկի եւ ո՞չ պարզ գրօնաշրջիկի։

Փրոֆ. Ճռւղէփիէ Ֆրաստոն, բազմավաստակ հայագէտը, եղաւ երրորդ անձը որ հանդէս եկաւ գիտական-բանասիրական գեկոյցով մը՝ «ԿԱՅՍՐ» բառին նշանակութիւնը միջնադարեան հայ մատենագրութեան մէջ:

Փակման խօսքը կատարեց Հ. Տաճար Վրդ. Եարտըմեան, խմբագիր Բազմավէպին եւ վարիչ Միթթարեան Կաճարին: Ան յիշեց Բազմավէպի էջերուն մէջ 150 տարիներու ընթացքին տեղ գտած օտար հայագէտները, անոնց կատարած ներդրումը հայագիտական մարգէն ներս, իրար յաջորդող խմբագիրներու վաստակը, միարաններու գործօն մասնակցութիւնը, որոնց փառքի պատկը կը կազմեն Բազմավէպի հայագիտական մատենաշարի 40ի մօտ հատարները, որոնք ընդհանրապէս հայագիտական բոլոր մարգերը կ'ընդգրկեն:

- - -

Հինգշաբթի 15 Մեպտեմբերին, առաջին օրուան առաջին գիտաժողովը տեղի ունեցաւ Մուրատ-Մափայէլեան վարժարանի հայելիներու գահին մէջ՝ առաւօտեան ժամը 10ին: Զեկուցող՝ Հ. Սահակ Վրդ. Ճեմճեմեան, «Բազմավէպի հիմնադրութեան շարժառիթներն ու պարագաները» նիւթին շուրջը: Դիւանային մանրազնին պրատումներու պտուղ՝ գիտական վարդապետին ելոյթը ցոյց տուաւ թէ Հ. Գարրիէլ Վրդ. Այժազովսկի, եղբայրը մէծ նկարիչին, ո՛րքան մէծ արդիւնք ունի Բազմավէպ հիմնադրութեան մէջ, ընդունելով հանդերձ ժամանակակից իւրաքանչիւր միարանին ներդրումը անոր հիմնադրութեան մէջ:

Առաւօտեան երկրորդ բանախօսը հանդիսացաւ Հ. Տաճար Վրդ. Եարտըմեան, որպէս նիւթ ունենալով «Բազմավէպը իր 150 տարիներու համապատկերին մէջ»: Զեկուցող Վրդ. ը ցոյց տուաւ թէ ի՛նչպէս տարիներու ընթացքին Բազմավէպը ժողովրդական ընոյթը մօթափելով՝ մասնագիտական նկարագիր կը ստանայ, զիմանալոր գերակատարներէն մին կը հանդիսանայ աշխարհաբարի կերտումին, նաեւ շարժառիթ ա՛յլ թերթերու ծնունդին, ուահիրայ արեւմտեան մշակոյթին եւ ազատական զաղափառներու մուտքին՝ հայոց մէջ: Զեկուցող Վրդ. ը իր խօսքերը փակեց հետեւեալ նախագասութեամբ՝ Բազմավէպի էջերը ճոխ են անթիւ բնագաւառներէ քաղուած գիտական պրատումներով ու աշխատանքներով, որոնք իսկապէս հետազոտական հարուստ ժառանգ մը կը կազմեն հայագիտութեան:

Կէսօրէն ետք, առաջին գեկուցողը եղաւ Հ. Յարութիւն Վրդ. Պրզտիկեան, Տեսուչ Հալէպի Միթթ. Վարժարանին եւ վարչական անդամ Միթթարեան Կաճարին, որպէս նիւթ ունենալով «Բազմավէպը եւ ի. դարու Միթթարեան գրական-մշակութային վաստակը»:

Բանախօսը, ԺԹ. դարը անուանելով հանդերձ Ռոկեդարը Միհմարեան Միարանութեան, աւելցուց թէ Ի. դարն ալ ոչինչով կը զիջի նախորդին: Արդարեւ, Հայր Վարդան Հացունիի, Հայր Արսէն Ղաղկեանի, Հայր Բարսեղ Սարգիսեանի եւ բազմաթիւ ուրիշներու գիտական եւ բանասիրական ուսումնասիրութիւնները լոյս կը տեսնեն 1900էն ետք եւ Մեծ Եղեռնին ստեղծած նոր կացութիւնը առիթ կը ստեղծեն զօրացնելու Միարանութեան դպրոցական ցանցը եւ Հարապարակ հանելու ակադեմական լրջութեամբ պատրաստուած աշխատանքներ եւ զառագիրքեր (Սեւան, Գրական ցոլք, Մատենագրութիւն եւն.): Այնուհետև, ազգային միութիւններ եւ կուսակցութիւններ բազմաթիւ վարժարաններ բացած ըլլարով զանազան զարգութիւններու մէջ, Միհմարեան Միարանութեան կը մնար նոր ճամբայ մը որոնել իԱ. դարու չեմին:

Երածտագէտ Նեկողոս Թահմրդեան խօսեցաւ «Բազմավէպը եւ հայկական երածտութիւնը» նիւթին շուրջ, բաժանում մը դնելով եւրոպական եւ Հայկական երածտութեանց միջև, քանի որ երկուքն ալ ընդարձակ տեղ գտած են Բազմավէպի էջերուն մէջ:

Ան յատկապէս յիշեց Կոմիտասի եւ Բազմավէպի կապերը, ինչպէս նաև Բազմավէպի հստաքրքրութիւնը նոր յայտնուող Տիգրան Չույանդեանի հանդէս:

Ապա բեմ Հրաւիրուեցաւ Ալեք Մանուկեան մշակութային ֆոնսի Աւենսպետ Պր. Երուանդ Ազատեան, որ մտաւորականի վայել սրամութեամբ մը ըսաւ. «Եկած էի սորվելու եւ սորվեցայ», աւելցնելով թէ «Միթք. Միարանութիւնը մաս կը կազմէ մեր էութեան եւ ամէն հայ երախտագիտական տուրք մը ունի անոր ստեղծած հսկայ հարստութեան հանդէպ: Խրամանչիւր Միթքարեան եղած է շարունակողը Մեծն Սեբատացիի գործին, տարածելով անոր տեսիլքը հայութեան մէջ»: Հուսկ, աւելցուց, թէ Ալ. Մանուկեան Հիմնարկը մեծ յարգանք ունի եւ այսուհետև եւս նոյն գերաբերումը պիտի պահէ հանդէպ Միհմարեան Միարանութեան:

- - -

Ուրբաթ, 16 Մեստեմբերին, ամբողջ օրուան գեկուցումներուն իւթ ընտրուած էր «Հայագիտական աշխարհն ու մամուլը», Վենետիկէն ու Բազմավէպէն դուրս:

Առաջին երյթ ունեցողը պիտի ըլլար Փրոֆ. Սուրէն Գոյաննեան, նիւթ ունենալով «Հայաստանի Հայագիտական Մամուլը»: Անցագրային զժուարութիւններ պատճառ եղած էին որ Փրոֆ.ը չկարինարժամանել Վենետիկ. իր զեկոյցը կարգաց Հ. Վահան Օհանեան, առանց Հարցումներու բաժինի:

Կարոյ Մոմինեան, Լու Անճելոսի UCLA համալսարանին, Հանգամանօքէն խօսեցաւ «Ամերիկայի Միացեալ Նահանգներու Հայագիտական Մամուլ»ի մասին, զանազանութիւն դնելով հայագիտականի եւ Հայկականի միջնեւ, ուր առաջինը զուտ բանասիրական բնոյթ կը կրէ, մինչ երկրորդը՝ Հայկականութեան հետ կապ ունի: Առաջին իմաստով՝ մամուլ գոյութիւն չունի Մ. Նահանգներու մէջ, ի բաց առեալ ա՛յն գիտական յօդուածները, որոնք պատահարար լոյս կը տեսնեն համալսարանական մամուլին մէջ, մինչ երկրորդին մէջ կարելի է դասել «Հայրենիք» ամսագիրը, «Հորիզոն գրական»ը եւ ուրիշները:

Ցես միջօրէի՝ առաջին գեկոյցը տուաւ Տէր Անդրանիկ Վրդ՝ Կոսնեան, խմբագիր Պէյրութի Մասիս ամսագրին, նիւթ ունենալով «Միջին Արեւելքի Հայագիտական Մամուլը»:

Ցարգելի Վարդապետը վեր հանեց Յիսուսեան միարան՝ Հայր Մարիեանի գերը Հայագիտական մարգէն ներս, 30ական թուականներուն զայն ներմուծենլով Պէյրութի Սևն ժողքի ֆրանսական համալսարանի արեւելագիտական բաժնին մէջ. ապա խօսեցաւ զանազան արժէք ներկայացնող կեղրոններու մասին (Եր. Հիւսիսեան, Ն. Փալանձեան ճեմարան), յատկապէս Հայկակեան Հայագիտական ամսագրին, որ ունի նաև իր տարեգիրը Հայագիտական բովանդակութեամբ:

Ըէմոն-Ցարութիւն Գէորգեանի նիւթը կարգացուեցաւ Հ. Աերոր Զամուլեանի կողմէ, Էեղինակին բացակայութեան պատճառով. նիւթը՝ «Եւրոպայի Հայագիտական Մամուլը»:

Վերջին զեկուցողը եղաւ Միա Այլգագեան, Լու Անճելոսի UCLA համալսարանի գրադարանային Հայկական բաժնի վարիչը, նիւթ ունենալով «Հայագիտութիւն թէ Հայ-Գիտութիւն նախաեղենական պոլսահայ մամուլին մէջ»: Ան, եղելութիւններու եւ մամուլի էջերէն քաղուած մանրագնին վերլուծումներէ նտք, կրցաւ ներկաներուն մէջ Համոզում գոյացնել, որ թէեւ այդ շրջանին բանասիրական առումով մամուլ գոյութիւն չունէր, բայց սահմանադրութեան ստեղծած գինովութիւնը նոր փնտաստուք մը յառաջացուց հայ մտաւորականներու մօտ, չեշտուած կերպով «Հայի-գիտութիւն»:

- - -

Շաբաթ, 17 Սեպտ. երեկոյեան ժամը 4.30ին, Մ. Հազարի Մայրավանքին մէջ սկիզբ կ'առնէր պաշտօնական փակումի հանդիսութիւնը՝ աշխարհառչաչաչական Պերճ ժամկոչեանի երգեհոնի Համերգով, իր իսկ նուիրած փառաւոր երգեհոնին վրայ, ի ներկայութեան բագմաթիւ ազգայիններու, եկեղեցական իշխանութեանց, Վենետիկի փիլիսոփայ քաղաքապետին եւ ա՛յլ քաղաքական անձնաւորութիւններու: Ժամկոչ-

եան իր անգուղական մատներով դիւժից ներկաները, անցնելով դասականէն՝ հասնելու համար մեր պատարագի երգերուն:

Ապա ներկաները հրաւիրուեցան անցնելու «Ստեփան Սրապեան» սրահ, ուր ցուցադրուած էր Հայ Պարբերական Մամուլը՝ չտեսնուած ճոխութեամբ, 1794ի ԱԶԴԱՐԱԲի առաջին թիւերէն մինչեւ ժամանակակից շրջանը, անցնելով Վենետիկէն, Կովկասէն, Մուկուայէն, ըջմիւռնիայէն, Պոլիսէն, Խրիմէն, Ղարաբաղէն, Պարուէն, հասնելու համար Վիէննա, Սօֆիա, Ռումանիա, Աթէնք, Արժանթին, Միացիան Նահանգներ եւային: Ցատուկ տեղ գրաւած էին Միիթարեան առաջին հրատարակութիւնները (Դիտակ Բիւզանդիան, Տարեգրութիւնք, Բազմավէպ), Բազմավէպի հայագիտական մատենաշարը, Գեղունիներու թիւերը և Հայ Ընտանիք:

Վանքի պատմական սեզանատան մէջ տրուած ճոխ հիւրասիրութեամբ և փոխազարձ մազթանքներով՝ փակումը կատարուեցաւ այս եռօրեայ գիտահաւաքին, նուիրուած հայ մամուլի նահապէտ՝ ԲԱԶԴՄԱՎՀՊի 150ամեակին:

Հ. Յ. Վ. ՊԶՏԻԿԵԱՆ